

փեսային փեսուէրք՝ իբրեւ¹ տղայացեալք արդարութեամբ ի կատարեալ գովթ եկեալք: Եւ մանկունք հարսանեաց լցեալք² պայծառ խորհրդովք, հոգիացեալք եւ ի ճաշ մտեալ ընդ անմահ փեսային՝ ճաշակեն³ ի լուսոյ հարսանեացն եւ լինին անմահացեալք: Զի այսուհետեւ ո՛չ եւս երախայացեալք⁴, այլ քրիստոսաւետեալք, եւ աստուածաբարբառ կրթեալք յաւետաբեր քարոզովիւնն՝ արհնել զեկեալ փեսայն, եւ առագաստի⁵ երգել երգս, եւ յերգելն՝ աղաղակելն է այս. «Արհնեա՛լ, որ եկիր յանուն Տեառն, արհնեա՛լ, որ գալոցդ էս, եւ այսար է, զոր արար Տէր: Եկա՛յք ցնծասցուք եւ ուրախասցուք ի սմա, զի եւ նոր արարած ի Քրիստոս կոչեցաւ»:

Վասն այսորիկ ո՛չ հրամայեմք երախայացեալ ժողովրդոցն յաւուր Մեծի հինգշաբաթոջն⁶ հաղորդել⁷ մարմնոյ եւ արեան Որդւոյն⁸ Աստուծոյ, զի կարկեալ փակեցի աղանդ երկաբնակացն, եւ կազմիչ հաղորդելոյ ի սուրբ խորհուրդն եղիցի՝ յաւուր Յարութեանն⁹, եւ աւետիք հրեշտակին, եւ ընթացումն կանանց¹⁰ ի ցնծովիւն:

Իսկ զնուիրական աւուրսն ի սուրբ Քառասնորդան կատարեալ յոբեղինին¹¹, այսինքն՝ ի շաբաթ¹² եւ ի կիրակէ¹³, յուրախովիւն պայծառութեան ի կթոց կերակուրս հրամայեմք լուծանել զաւշոտացն¹⁴ եւ որովայնամոլիցն: Եւ այդու ընդդէմ հերձուածողացն ցանկս¹⁵ պարս-

պեմք եւ շրջափակեմք զպարսպեալ առագաստն, զի մի՛ սպրդեալ մուծցի ի ներքս շար աղանդն հերձուածոյն Քաղկեդոնի, որ սփռեալ տարածեալ էր ընդ բոլոր Հայք¹⁶:

Եւ¹⁷ կանոն կարգեմք այսպէս. զձու եւ զձուկն եւ զձէթ եւ զթան եւ զեւղ¹⁸ եւ զպանիր եւ զգինի միաճաշակ¹⁹ կերակուր կարգեսցուք: Արդ՝ եթէ ոք յայս²⁰ արէ հետէ եւ առ յապա²¹ ժամանակ զայս ամենայն բաժանէ ի միմեանց, նզովեալ եղիցի՝²²:

Ահաւասիկ զայս գրեցաք կանոնս՝ եւ՝ Յովհաննէս Հայոց կաթողիկոս²³, ամենայն եպիսկոպոսաւք եւ քահանայիւք եւ ուխտի մանկամբք եկեղեցւոյ սրբոյ²⁴:

Ո՛վ անհեթեթ²⁵ զգայարան. այդ իսկ նեստորի²⁶ անիծելոյ՛ աղանդն² է: Զի Բարսեղ Կե-

1 a իբր փխ իբրեւ (ii,m)
 2 ii, լեալք փխ լցեալք (am)
 3 m ճաշակեաց փխ ճաշակեմ (aai,₁)
 4 m երախացեալք
 5 m յատագաստի փխ առագաստի (aai,₁)
 6 a հինգշաբաթոջ, i հինգշաբաթոջն փխ հինգշաբաթոջն (i,m)
 7 i հաղորդիլ
 8 i,m Որդոյն
 9 m Յարութեան փխ Յարութեանն (aai,₁)
 10 a կանանցն, i, կանացն փխ կանանց (im)
 11 ii, յոբեղինին, m յոբեղինն փխ յոբեղինն (a)
 12 a զշաբաթ փխ ի շաբաթ (ii,m)
 13 a զկիրակէ փխ ի կիրակէ (ii,m)
 14 m զաւշոտացն
 15 i ցանկ

16 i Հայս փխ Հայք (ai,m)
 17 e չիք Զի աստանար լուծումն...եւ (aai,m) (քառասուն տող)
 18 e զիւղ, i զեօղ փխ զեղ (ai,m)
 19 ii,m մի ճաշակ փխ միաճաշակ (ae)
 20 e յայսմ փխ յայս (aai,m)
 21 ii,m յառ ապա փխ առ յապա (ae)
 22 e լիցի՛ փխ եղիցի՛ (aai,m)
 23 e կաթողիկոս Հայոց փխ Հայոց կաթողիկոս (aai,m) (Թիֆլիսի հրատարակութիւնում վերջին բառի համար ծանօթագրում՝ «Ի լուսանցան»)
 24 eii,m չիք ամենայն եպիսկոպոսաւք...սրբոյ (a) (երկու տող) (այս տեղում մայր օրինակի հետ կապում ինչ-որ խնդիր ունեցել է նաեւ Անտոնեանց օրինակի գրիչը, քանի որ Թիֆլիսի հրատարակութիւնում վերջին բառի վրայ ծանօթագրում է՝ «Ի լուսանցան»: Ի դէպ, նաեւ բովանդակութեան քննութիւնից երեւում է, որ յաջորդող պարբերութեան սկիզբը հեղինակային սկզբնօրինակի համեմատ պակաս ունի. նրա համար, ըստ ամենայնի, բառացի աղբիւր ծառայած Յովհանն Մանդակունու կանոններում (հմմտ. ստորեւ, էջ 131, ծան. 6) Ո՛վ անհեթեթ բառերին նախորդում է լիովին հասկանալի, բայց այստեղ պակասող սկիզբ. Ապա եթէ սպիցէ ոք, եթէ զիմի որոյն բեր է եւ ձէթ՝ ծառոյ եւ ձուկն՝ ջրոյ, ո՛վ անհեթեթ... Տե՛ս «Կանոնագիրք Հայոց»-ի մեր կազմած քննական նոր բնագրում կամ ոչ մեծ շեղումներով՝ Վ. Յակոբեանի հրատարակութիւնում, հտ. Ա, էջ 493):
 25 e անհեթեթ փխ անհեթեթ (aai,m)
 26 i,m Նեստորի